

ՓՈԽԱՆ ԽՄԲԱԴՐԸԿԱՆԻ

«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱԳՆԱՊԸ»

Ա.

Քանիցս ըսեր ենք, նորէն կ'ըսենք, թէ Հայ Երուսաղէմը «տագնապ» չունի: Վերոյիշեալ չակերտուած զոյզ բառերը՝ երկու զամեր են, սխուած դագաղին՝ այն մարդուն, եթէ կարելի է տակաւին զայն մարդ կոչել, որ Հայ Երուսաղէմի Միաբանութենէն միաձայնութեամբ վտարուելէ վերջ, փորձեց հայու և եկեղեցականի տնվայել և ամօթապարտ արարքով ամբաստանել Ս. Աթոռոյս Լուսարարապետ Գերաշորհ Տ. Գարեգին Արքեպոս. Գաղանճեանը, իրեւ Յորդանանեան լրտես, հրեայ կառավարութեան միջոցաւ զայն Երուսաղէմին վտարել տալու նպատակով:

Հետևաբար Երուսաղէմի Հայոց Միաբանութիւն ոչ թէ «Տագնապ» այլ իր հերոսական ողբերգութիւնը ապրեցաւ, պաշտպանելու իր դարաւոր իրաւունքն ու պատիւը կառավարութեան ոսմնձգութեան դէմ: Այս առիթով նախ Երուսաղէմի Յունաց և Լատինաց զոյզ Պատրիարքները և Ս. Տեղեաց պահապան Կիւսթուոր բողոքեցին այս ապօրինի և սուտ ամբաստանութեան վրայ փորձուած վտարումին դէմ: Յետոյ ամբովչ քրիստոնեայ աշխարհը, Համաշխարհային Եկեղեցական Խորհուրդներ սկսեալ, ծառացան այս օրինազանց արարքին դէմ, քրիստոնեայ աշխարհի և մեր զոյութեան դարաւոր իրաւունքները պաշտպանելու համար: Սակայն ի՞նչ եպերելի եղերերգութիւն, Ամերիկայէն կարգ մը ազնուաշուքներ, աւելի ճիշդ՝ ոսկերարձներ, որոնք չեն զար մեր ցեղային ազնիւ ժառանգութենէն, միացան վտարուած աւազակին և զրպարտիչներուն, անամօթաբար ստորագրելով Սրբոց Յակոբեանց ժառանգութիւնը ծախելու հօնքրաբը: Ի զուր չէ ըսուած թէ աղքատը եթէ հարստանայ, տակաւին կէս դար աղքատութիւն կը հոտի: Խեղճ մարդեր, որոնք իրենց հողեկան զերութեան մէջ ի վիճակի չեն եղած փոխելու նոյնիսկ իրենց մորթը, զայն ընելով աւելի խարզած իրենց զործառութիւններուն և հաշիներուն մէջ: Ասոնց կարգին, Ս. Յակոբի իրաւունքը ծախելու զործին միացան ազնուաշուք կոչուածներու մեղքերու բեռնակիրները և մէկ երկու անարժան Միաբաններ, որոնց անունները չենք ուզեր յիշել հոս, չպղծելու մեր սրբազան պայքարի ողին, քով քովի եկան հարուածելու: Հայոց դարաւոր իրաւունքը Երուսաղէմի մէջ, պաշտպանելու զող մը և մէջնեայ մը: Միակ հայ Եկեղեցականը, որ բողոքեց այս վտանգաւոր արարքին դէմ, նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կիլիկիոյ Մեծի Տանն կաթողիկոսը եղաւ:

Ո՞ւր էին մեր Եկեղեցւոյ պատմուճանաւոր իշխանները և անոնց պատմուճանին ներքեւ ծուարած փիլոնակիրներու մեծ մասը, որոնք տարիներով այս

սրբազան Հաստատութեան բարիքը վայելեցին : Հոս անցուցին իրենց ոսկեշող պատանութիւնը և երիտասարդութիւնը : Լեցուցին իրենց հոգին երազներով և յառաջադրութիւններով : Պատանութիւնը երազ է, աղօթք է և սլացք : Այդ երազներուն և աղօթքներուն մէջէն կազմուեցան Միաբանի և եկեղեցականի իրենց նկարագիրները և զէրը այս Տանը և Հայ Եկեղեցւոյ հանդէպ : Դուք բոլորդ ալ այն օրերուն ուժտեցիք ձեր կեանքի զինով ծառայելու և պաշտպանելու այս Հաստատութիւնը : Ա՞զ փշեց ձեր հոգին, պէտք չունէիք ձեր պպտիկութեան վրէժը լուծելու կամ ձեր տարիներէ ի վեր այս Հաստատութեան շժառայելու ամօթը անզամ մը ևս յիշելով համար Ա՞նչ պէտք ունէիք անզամ մը ևս ծախելու ձեք հոգին եօթ անզամ փոշիացած կուսութիւնը :

Այսօր, կը հաւատամ, թէ Կ'ողքան ձեր վրայ այս նուիրական Տանը Երախտապարտ Նախնիքնները, որոնք ըրին իրենց կարելին, ի զին արեան և արցունքի Ս. Երկրին մէջ մեզի ապահովելու և կտակելու նուիրական այս ժառանգութիւնը, որ հակառակ ժամանակի ընթացքին ենթարկուած փոփոխութիւններու + տակաւելին կընայ մեզի Երախտապարտութեան հրաւիրել անոնց սուրբ յիշաւակին :

Հայ Երուսաղէմի պաշտպանութիւնը, տիեզերական Երուսաղէմի մէջ դարերով մեր ազգասիրութեան և հոգեոր զինուորութեան զերագոյն պարտականութիւնն է Եղած : Այսօր ագաւել քան Երբեք պէտք է կիտակցինք մեր այդ գերին, որովհետեւ նոր օրերու հեռապատճերը Սուրբ Քաղաքին կը մնայ անստոյդ : Դժնդակ օրեր ճամբայ Ելած են դէպի մեր հաւաքական զոյութեան ապառնին : Մեր Եկեղեցին, մեր լեզուի և նուիրական սրբութիւններու աննահանջ, այլամերժ և վայրագ պաշտամունքը՝ միակ դրօշակն է մեր բախտաւոր համախմբումին : Ազոյութեան : Հեղատես իմաստութեամբ պէտք է ջանանք իշեկի մեր ապազային ձեռնունայն չմնալու մեզի ապառնացող վտանգին առջն : Սակայն անայլայլ է մեր հաւատքը, որուն հրաշքը դարերէ ի վեր կատարուած է այս նուիրական յարկին մէջ : Հըտչը մը չէ միթէ զարմանալի այն իրողութիւնը, որով ճակատագրին գէմ ամէն օր մաքառող այս ժողովուրդը, դարէ դար ամէն կողմէ վերջունուած, կրցած է սակայն պահել հոս՝ վշտին սրբութիւնը և յօյսին զօրութիւնը խորհրդաւորող այս սուրբ Երկրին մէջ, իր դերն ու դիրքը հաւասար զիծի վրայ պահելով, աշխարհի ամենէն հզօր և յառաջադէմ ազգերու կարդին : Իմաստութեան, բայց մանաւանդ աննկուն քաջութեան այս ողին, որով անտէր է կանգներ անթիւ պայքարներու մէջ, պաշտպաներ իր նուիրական իրաւունքները, զորս մեր ժողովուրդի հաւատքի զօրութիւնը ստացեր է քրիստոնէական այս տիեզերական կրօնաստանին մէջ :

Ս. Տեղեաց մէջ Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդի ունեցած ժառանգութիւնը նիւթական փառք մը չէ միայն, հակառակ որ անոր իւրաքանչիւր քարը, գարերու ընթացքին, մեր ժողովուրդին արժած է ի՛ ծանրութեամբ ոսկի : Ինչո՞վ, հետեարար, կարելի է փոխարինել կրօնական շերմեռանդութեան այն ողին, որուն հաստատուն սուրբ ծառին արմատները միրճուած կը մնանին այն հողին մէջ, որուն վրայ մեր Տէրը իր Երկրաւոր առաքելութեան տարիները ապրեցաւ : Սիոնի բարձունքին թառած Ս. Յակոբանց հոգեոր մենաստանը

Քրիստոնեայ Եկեղեցւոյ առաջին աթոռն է, պատուանդանը մեր Տիրոջ հոգեոր և աշխարհիկ իշխանութեան։ Արինով և արցունքով ուռած և փրփրած զարերու ընթացքին, Հայ Եկեղեցւոյ Սաղիմական այս Աթոռը մնացած է հաստատուն և անսասան չնորհիւ իր տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իրեւ պահապաններ Աթոռը շրջապատող Սուրբ Տեղեաց և անոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւունքներուն, ըրեր են իրենց լաւագոյնը, միշտ վառ պահելով հոգիներու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը։

Աւելին, Ս. Յակորեանց ժառանգութիւնը վեհաշուք կազնի մըն է, որ գարերով իր գագաթը միմեր է ամպերու մէջ և մեր պահմութեան խորը և իր հոգանին տարածեր մեր ժողովուրդին վրայ ։ Աւխտի բարձունք մըս որուն չնորհաբաշխումին Եկած են գարերով, հիւանդաներ, ախտաժէտաներ, խոլիք, համբեր, աւխտաւորներ, հաւատք և ոյժ հայցելու, սփոփելու իրենց թափծու հոգիները։ Պատիք թելագրէի որ անմիտ հովերէն պաղ առած եւ անկողին քրցող մեր քարեկարգիւներն ալ զային՝ բուժում խնդրելու իրենց տարիներու հիւանդութեան։

Տակաւին, Ս. Յակորեանց այս Աթոռը, իրեւ նուիրական մէկ ճիւղը Հայ Եկեղեցւոյ և առաջին պատուանդանը մեր Տիրոջ հոգեոր իշխանութեան սրբագան այս քարաքին մէջ, գարերով իրենց քաշած է հոգիները շերմեռանդ հաւատացեալներու ։ Հայաստան աշխարհի բոլոր հուներէն ուխտաւորութեան ալիքները, ծովու ալիքներու պէս, իրենց ջերմեռանդ համրոյներով սրբեր ու մաքրեր են քարերը այս Հաստատութեան, գնելով իրենց հոգին պատկերը աշդ քարերուն վրայ և նուիրաբերման գանձերը անոր ծոցին մէջ։

Սուրբ Երկրի մէջ, Երուասաղէմի վարդապետը ամէն քանէ առաջ վանական զինուոր մըն է, որոց պարտաւորութիւններով, որոնց մէկ կարիոր մասը նպաստն է Ս. Տեղեաց իրաւանց պաշտպանութեան։ Ս. Յակորայ բեմէն կարգ առնող ամէն վարդապետ իր աւխտին մէջ կարեոր տեղ կու տայ այս պարտին։ Երուասաղէմի Առաքելական Աթոռը, իրեւ երկրորդ կարևոր սրբավայրը Հայ Եկեղեցւոյ, պահած է գարերով իր տարօրէն ամուր կշիռը Հայ ժողովուրդի սրտին ինչպէս մտքին վրայ, մալով մեր արտասահմանեան կրօնական ամենէն շերմ և կենդանի կոռւանը և ի մոտի պէտք ենք ունենալ որ Հայ ժողովուրդը Հայրեքն դուրս ոչ միայն այսօր, այլ նոյնիսկ անցեալի մէջ չէ ունեցած սրբավայր մը, որ կարենար հաւասարիլ Երուասաղէմի Ս. Յակորեանց վանքին, որ քրիստոնէութեան առաջին եպիսկոպոսապետին՝ Յակորոս Տեղանեղօր պատմական Աթոռն է հաստատուած հոն՝ ուր առաջին անզամ մեր Տէրը դրաւ իր արքայական զանը։ Պատմութեան փոթորիկները չեն կրցած խախտել անոր պատուանդանը, որովհետեւ անիկա սուրբ է և կը նայի յաւիտենականութեան։

Տրամայեղացորէն, շանթերու, փոթորիկներու, ոէշ օրերու, ամէն կարգի թշնամութեանց դէմ յաղթապանծ այս կազնին ի տես, մարդեր կան, որոնք փոխան հրճուելու, սիրա կը պատրին և կաղնին, զոր Հայուն իրական աստուածարեալները անկեր են Սիրոնի բարձունքին, որ բողբջեր է Հայ ժողովուրդի սրտին մէջ, աճեր է Հայոց պատմութեան ամենէն մութ օրերուն, եօթնակարան գանձներէն դաս առնելու պէտք չունի, կան յաւանուսներ, որոնք չես գիտեր իրենց ո՞ր մխրագործութեան համար, կը պոռան թէ իրենք ալ բաւած

են Հայ ժողովուրդի ծոցին մէջ և կը փորձեն կաղնիին հետ չափուիլ իրենց հասակովը, որ սխտորի տօւնվի մը չափ ալ երկարած չէ, հակառակ տարիներու իրենց բաշխուած բարիքին։ Էսինք այս տիսմարներուն, որոնք առանց իրենց զամբիւղին մէջ կտոր մը հաց ունենալու, ճամբայ ելած են նոր նուաճումներու, թէ երուսաղէմը «տազնապ» չունի, հոն կրակ չկայ, հրշէլչներու կարիք չկայ, այլ ազատարար լուղորդներու, ջուր նետուած Յովանը, այս պարագային՝ դիմակաւորը դուրս հանելու, երուսաղէմի դէմ պայքարի մտած այս թշուառամբտները, արդէն իսկ ձախողելու դատապարտուած իրենց խոտոր արարքներով, թէ կարծեն թէ պիտի կրնան ջուրը զինիի, սուտը ճշմարտութեան փոխել։ Այս անսպանակ կզակները չեն անդրադառնար որ նուիրական այս ժառանգութեան սպասաւորները, ովքեր ալ կոչուին անոնք, միակ ուխտ մը և պարտականութիւն մը ունին, ընելու իրենց կարելին, Աստուծոյ փառքին և ազգի պատուին համար մեր նախնիքներէն մեզի ժառանգ մնացած սրբազն այս ծունը պահելու բոլոր ներքին և արտաքին սպառնալիքներէն։

Մեր խորին համոզումն է, որ Հաստատութեան ողիին թշնամիներն են բոլոր անոնք՝ որոնք կը փորձեն մրոտել այս փառաւոր ժառանգութիւնը և անոր արի արանց սպասաւորները, իսկ աւելի թշուառամբտները անոնք՝ որոնք ներքին խաղաղութիւնը վրդովող այդպիսի վիճակ մը չեղած պարագային, ինչպէս է այժմ, իրենց յատուկ զգացումներէ մղուած, կ'ուզեն բոլորովին հակառակը հաւատացնել հանրային զգացումին։ Սակայն ի վերջոյ լիրբերուն հանդուրժելու համբերութիւնը, նոյնիսկ սուրբքերու մօտ, չափ մը ունի, հակառակ իրենց հոգիներու մթերքին։ Մեզը, նոյնիսկ շղարշով զգեստաւոր, պարտի իր կշիռը ունենալ խղճմտանքի նժարին։ Աւղեղի տեղ մաղձամաշկ և մարմի տեղ մեր ցեղային տիպարը եղծող շուքերուն դժուար է զգաստանալ. անոնք հողէ պտուկներու նման տակաւին շատ պիտի եփին, ճաթելէ առաջ։

Հանրային կեանքը և զերքի այս ողբերգութիւնները, որոնք ոչինչ ունին իրենց սեփական, որոնք միամիտներու կը ծախսն ապրանքներ՝ որոնց զինը չեն վճարած, կը խօսին արքէքներու մասին, որոնց պաշտպանութեան համար չեն տուած կաթիլ մը արիւն։ Կուսակցութեան անուն կրողներ՝ զորս կը ճանշնանք իրենց անգործութենէն, որոնք ճպաւուներու նման հարուստներու շուրջ կը դառնան, կը փորձեն իրենց բազմաթիւ վրիպումներու կարգին, ըլլալ հանրային գործունէութեան ախոյեան, հանրային վիրքի առաքեալ։ Հանրաքուէի դիմելու ձևով, կոչ կ'ընեն կաթողիկոսին, վսեմաշուքներուն, որ իրենց հետ ըլլան քանդելու նոր ծրովադան, երուսաղէմի Պատրիարքութիւնը։ Կը ցաւինք իրենց զորիխներէն վիրաւոր այս խելզ Աթիլէսներուն վրայւ ի վերջոյ, հաւնոցի այս սիրամարզները պէտք է զիտնան իրենց տարիներու եթէ ոչ փորձառութենէն։ զնէ փորձանքներէն, թէ զուր կ'անցնի ամէն խարկանք և յաւակնութիւն, և կը մնայ միայն վարտիքին խոնչանը, իբրև նշան անայրութեան և թշուառութեան։

Շուրջ երեսուն տարիներ առաջ, նորէն աղմուկ կար երուսաղէմի մէջն ու շուրջը, կը վազէին, կը ճշային ձառադէմ և աղմաթաթաւ մարդեր, երկար ու կարճ մօրուքներով, փողոցներուն մէջէն սրբազն քաղաքին, ափ առնելով

պետական պաշտօնատուները, երկարելով իրենց ձեռքերն ու գունչերը մինչև Ամերիկա, մինչև Ս. Էջմիածին և Կը վազէին սպառնացայտ, վրէժխնդիր, նախանձավառ, յարձակելու մարդու մը դէմ՝ որ Աթոռին նեղ օրերուն, 1949-1956, ըրած էր իր կարելին, պաշտպանելու Երուսաղէմի Աթոռը քաղաքական և տնտեսական մարզերուն մէջ, տեղ բանալու անորոշելի և մտքով անհաստատ մարդու մը: Բոլորու ալ զիտենք թէ ինչ եղաւ արդիւնքը այս տրտմայելդ և վայրերան թշուառամիտներուն:

Այսօր նորէն, գժբախտաբար, սրուած են ակուները պաշտպանելու գող մը, ստախօս մը, լիբր մը, որ չէ ուզած հսազանդիլ նոյնիսկ նորին Ս. Օծութեան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի զոյզ հրահանգներուն, հեռանալու համար Երուսաղէմին, ապաւինած Մուկեանի մը և անոր անդիմազիծ աղջկան պաշտպանութեան: (Այս սիրաբանական տրամային պատմութիւնը յետոյ, իր պատկերազ գունազեղութեամբ, Երուսաղէմին մինչև Բեթրա:) Տակաւին պիտի խօսինք, այս Խմբագրականներու շարքի ընթացքին, մարդերու մասին՝ որոնք կը փորձեն չնշանեղ ընել ճշմարտութիւնը: Պատճառոր այս Յուղայականութեան՝ Երևուն արծարը, որ, ինչպէս ըսած ենք, լայնափեռեկ բացած է ազտոտ բերանները թրքաբարոյ Պողոսեաններուն և կուսակցական կարգ մը մուրացկաններու: Մեզի ծանօթ են նիւթին այդ զերիները, որոնք պատրաստ են գիւրութեամբ դաշնակցելու ամէն չարիքի, շատցնելու հտմար մետաղի այդ կտորները իրենց պարապ հողիներուն և լայն զրավաններուն մէջ: Իր անձը անամօթաբար ծախողին ճշգրտօրէն որակող բառ մը չունինք մեր լեզուին մէջ: Թուրքերը ունին զայն, բայց կը դժուարանանք հոս զբիլու:

Սիրելի «Ըներ» և Արեւաններ, մեր մամուլի պատմութեան մէջ տակաւին չեն եղած խմբագիրներ, պղծաշուրթն և ձառագէմ, զարշաբան և զազրելի, աղքասուն և խեռաբարոյ, տուած ինքզինքնուն այսքան վայրահաճ ազատութիւն, մրոտելու համար անձեր, հսարուած սուտերու վրայ, հարկադրուած ստամոքսի թելագրանքներէն: Ի վերջոյ պէտք է ապրիլ, նոյնիսկ խողերու առջև նետուած եղջիւրէն, նման Աւետարանի Անառակին: Այս թշուառամիտները, ծանօթ մեր ժողովուրդի տկարութիւններուն, որ սուտեր կլելու և պղտոր ջուրերէն խմելու յօժարածուութիւնը ունի յաճախ, անխղճօրէն կը փէլն իրենց տճկորը, նուազելով ամօթալի եղանակներ:

«Զէրն չէին յայտ առնէրս, երբ կը զրէր Ե. դարու մեր անմահ եզնիկ կողբացի մեծանուն վարդապետը, մտքէն կ'անցընէ՞ր արգեօք որ մը իր դիալէկտիկայով պիտի պատկերառորէր Միքամանի կոչուած հրանդութեան տեսութիւնը, որ ուրիշ բան չէ բայց ախտաբանական ձգտում մը, զիտակցական և կամովին սուտեր յերիւրելու: Միքամոնը կը հաւատայ աւելի իր հնարած սուտերուն քան իրականութեան: Մօրուսութեան զացող այս կարդի ստարանները տարօրինակ հաճոյք մը կը զգան հէքիաթներ նիւթելով: Երկակայսւթիւնը թել կու տայ, բերանն ալ կը մանէ, իսկ իրենք ալ կը յափշտակուին իրենց հիւսած սուտերովի, նոյնիսկ առանց զիտնալու թէ անոնցմէ ո՞րը ճիշդ է և որը սուտ:

Արգահատելիներ, որովհետեւ զաղափարի և կեանքի կոիւին մէջ մաքա-

և ելէ առաջ յաղթուղներ եղան և զիտեն անոնք ասիկա, և այժմ անպատիւ ձեռնարկներու կը դիմեն, անանկացած ոչ թէ վաճառականներու, որովհետեւ իրենց կեանքին մէջ վաճառելու բան մը չեն ունեցած, եղկելիութենէն զատ, այլ ձեռնածուներու նման, որոնք իրենց բախտը ուրիշներէն կը սպասեն, իու կամակատար ըլլալէ վերջ անոնց զթասրառութեան, որ Եկեղեցւոյ պնակին մէջ լումա մը գնելէ աւելի ծախու առած է իրենց ամօթլը:

Իրենց անկարողութեան տրտում զիտակցութիւնը չ'ընկճեր զիրենք: Աւ րիշ ի՞նչ կը մնայ իրենց ընելու, եթէ ոչ արտաքնապէս խրոխտանալ իրենց խեղճութեանը մէջ, գունաթափ և զազրելի: Անոնց սորվածը կեանքէն եղած է պնակալէզութիւն, շահախնդիր ու չնական, գուեհիկ կեղծաւորութիւններու դիւրին և շահաբեր կարծուած արհեստը: Ուզեցին մտքի մարդեր, հերոսներ և առաջնորդներ ըլլալ, բայց մնացին կէս ճամրան:

Մենք մեր այս արտայայտութիւններուն մէջ չունինք անձնական շահախնդիր նկատումներ, վերապահումներ, վախկոտ ու վատ զգուշաւորութիւններ, զերծ մանաւանդ խժուուժ, հասարակ տեղիքներէն և արծաթի ձայնէն զղիսած զրչակներու անորակելի և ստրուկ սովիեստութիւններէն, չըսելու համար լրբարանութիւններէն: Պիտի չվարանինք արդարութեան և մաքրագործումի ճամբուն մէջ ըլլալու վճռական և անթօլլատու՝ բոլոր որձեկզութիւններու նկատմամբ: Որոշեր ենք մերկացնել բոլոր ամբարիշտները, մորթագերծ լնել Փյշտացինները, դրամի կաւատները, Սիմոնականները, տակաւին ազնուաչուք կարծուածները, որպէսզի երեան անոնք մեր ժողովուրդի պղտոր աշբերուն, որպէսզի ամրապնդուի կրօնական և ազգային առաքինութիւններու խախուտ հաւատարմութիւնը:

Պիտի մտրակենք իրենց ոսկեզօծ պատմուճաններուն մէջ սոնքացող և յղացած ազնուականները, այսինքն մամոնայի բեռնակիրները, խանզարելու համար անոնց Փշացող մարտողութիւնը: Պիտի չխնայենք կեղծիքի և սուտի արհեստաւորներուն, յարգուած խաչազողներուն, ամբոխին միամիտ ընազդները շահազործող դիմակաւորներուն, մութին մէջ պահուըտող նենգութեան և սագրանքի միջնորդներուն:

Մեր Խմբազրականներու այս շարքը պիտի անդրադառնայ նոյնպէս 1955ի ողբերգութեան, որ մեր ժողովուրդի հողին և Հայ Եկեղեցին երկու մասերու բաժնեց: Պիտի խօսինք անկէ անմիջապէս վերջ եղող տրտմայեղծութեան, 8իրան-Եղիշէի պայքարի մասին, որ իր թափը առաւ վերոյիշեալ թուականին, որովհետեւ զիխաւոր զերակատարները նոյն անձերն էին: Ըսի թէ պիտի չխնայեմ ոչ ոքի, որովհետեւ ազգի և Եկեղեցիի շահը վեր է ամէն բանէ:

6.

(Եարումակելի՝ 1)